

Պատմական պատմություններ ու պատմություններ պատմություններ պատմություններ
ՓՈՐԻՉԵԱՆ

ወ-ቤተገዢ

Առաջ մը. — Մարդ մը որոյ գիմաց ՅԵ միլիմ մարդ կոտորածի. — Մարդ մը՝ օրոյ վրայ կխօսի արդ եւ կխորհի Ներսպա. — Նեհաս տանի իմդիքը. — Կայսեր մը խօսքը. — Գորդիոնի համբայը. — Ներսպիս տէրութիւնը. — Հունուն վարպետ պատասխանը. — Նւրովական ժողովոյ մը գժուարութիւնը. — Դարձեալ առակ մը. — Նախուցոն կքաշութ. — Ասուությ ձեռքը կայգարուցոյ մը վրայ. — Ֆոր. մաքչաւը կդաւանա. — Պահեն եւ Խուարեկ. — Մեքսիկայի կրուստը եւ յորը. — Աննամի գետակմաք. — Հին եւ Նոր աշխարհները կապող գիծ մը. — Էնթերցուզաց շատերուն հետաքրքրութեամբ պատաժ լուրը. — Հոկային գնատավետը. — Կայսեր կարծիքը. — Բազդ գժբաղդ. — Այլանդակ ճանավար մը. — Դժփուքէն դռւրս պոտթկացած ոդի մը. — Եյր եւ կին նոյն քաղցին ունեցածք. — Դատակօծեալք. — Մարդոց սովորական հետաքրքրութիւնը. — Ռիշար մնաւանի վիրաբրդն. — Ամենայն գիւտ հակառակորդ ունի. — Հակայէն աւելի հօկայ մը. — Եղովքուն եւ Ծագարիկի. — Երկնաթուչութեան փափաք. — Տիւիս սղբերգուն. — Լուսնին պատուհանը. — Ոմէն բանի գեւրահաւան մէկը. — Դարձեալ Պալաք. — Բաղցը շինող թատրոնապետ մը. — Քարիխան որ Լիոց. — Օղային պատուակ եւ զանապատուակ. — Երբասմանց պատիւը. — Էմմա Լիլիք եւ Միօրան Քարվահն. — Ամէն գերասան առքան է. — Սարիօ. — Խիսրօթ. — Գերասաննի մը որ իշխանուհի է. — Կոչումն. — Ժիւ ժանեն. — Աւշտարանին մէկ խօսքը. — Օքքակ Ֆեոյք եւ իւր Նոր կասուկերդութիւնը. — Թօնքուա եւ իրեն վերլուծութիւնը. — Լաման գերասաննը. — Կայսեր մը խրախուսական խօսքերը. — Գողերու ճարատարութիւնը. — Գողերու թշնամիները. — Լամանաերի (պրօ) մը պատմութիւնը. — Հազար ֆրանք եւ 2 ֆրանք. — Գողն ու փող. — Վերջին քաղաքական լուր մը ուսկից խրաստ կայ Ազգիս. — Ցունաց թագաւորը. — Արեւելքի առաջն ազգը. — Ետեւելու օրինակ մը. — Ցունատան եւ Հայտասան. — Հայոց արքածութիւնն ու փոքրութիւնը. — Ազգին քարիստուները. — Զարասէրներով լցուած ժողովուուրու մը. — Ամէն օր տիսած տիսուր փոքրենին . . .

ATOUT SEIGNEUR TOUT HONNEUR !
Կրուէ առակը : — Ալէն մարդուն
պէտք է իւր պատիւր տալ . բայց
եւս առաւել այն մեծ մարդուն .
որոյ դիմաց երեսունեւեօթն մի-
լիոն գաղղիացի գլուխ կծուէ , եւ որմէ բոլոր
եւրոպա կակնածէ կամ կվախէ :

Կհասկընաք կարծեմ որ խօսքս նափոլէնն
կայսեր վրայ է . իրաւացի է ուրեմն որ այս
թուղթս իրմէն սկսիմք , որովհետեւ արդէն
նոյեմբերի 3-ին խօսած ճառովը այնպէս շը-
շուկ հանեց՝ որ բոլոր այս տմիս իրեն վե-
րայ է որ կխօսի , եւ իրեն խօսքին վրայ է
որ կխորհի եւրոպա :

— նախընթաց թղթերովս բաւականապէս հասկըցուցած եմ որ Լէհաստանի ծանր խընդիրը աւելի ալ ծանրացաւ երից մեծ տէրութեանց անմիաբանութեամբը . ուստի եւ

ամենայն քաղաքագէտ կհարցընէր թէ ինչ
կերպով պիտի լուծուի այս գժուաբախնձիռն
խնդիրը : Եւրոպա կտագնապէր՝ գիմացը նոր
սարսափելի պատերազմի մը մօտալուտ վա-
խը տեմնելով : Ամենուն աչքը Նախուէմնի
վրայ գարճած էր թէ թրէնսդիր ժողովը
գումարած օրը (նոյեմբերի 5) ինչ խօսի պի-
տի արդեօք, եւ ինչ տեսութիւն ընէ Լեհա-
տանի խնդրոյն վրայօք : Այն նշանաւոր օրը
հասաւ, եւ Նախուէմն պարապը չհանեց Եւ-
րոպիոյ ակնկալութիւնը : Իւր զօրաւոր ու
ճարտասան ատենաբանութիւնը թէ ժաղ-
պյն վրայ եւ թէ Եւրոպիոյ դահլիճներաւն
եւ քաղաքագէտներուն վրայ խոր տալաւորւ-
թիւն րրաւ :

Միայն Նախոլէսն մը կարող էր կայսերական գահէն ազագակիւլ թէ «1815-ի դաշնադրութիւնը այսուհետեւ ոչինչ է», եւ միայն Նախոլէսնի մը ձայնը կարող էր ըստոր Եւրոպիոյ արարիստ ծանր խօսք մը լսելի ընել առաջ:

Գաղղիոյ կայսրը այս չափով գոհ չ' ըլլար,
այլ եւ կանցնի Եւրոպիոյ խաղաղութեան
պայման մը առաջարկելու, եւ այս պայմանն
է՝ Եւրոպական ժողով մը՝ Այսու միայն կրնան
լուծուիլ ներկայ բազմակիւն խնդիրնե-
րը, որ մինչեւ ցայդմ՝ կսպառնային ուրիշ
կերպով չլուծուիլ բայց եթէ սրոյ հարուա-
ծովը, ինչպէս Գորդիոնի անլուծանելի հան-
գոյցը, զօր մեծն Աղեքսանդր լուծել համա-
րեցաւ զարնելով՝ երկու կտոր ընելով.

Յայտնի բան է որ Նախութեանի այս մեծ
առաջարկութիւնը Եւրոպիոյ տէրութեանց
վրայ մեծ ազդեցաւթիւն պէտք էր ըներ, Եւ
ըրաւ: Մանաւանդ որ կայսրը Եւրոպիոյ մեծ
ու Երկրորդական տէրութեանց առանձին նա-
մակներով ալ Հաղորդեց իւր միաքը: Յորպաց
ումանք փութացան իսկոյն պատասխանել, ի-
րենց Հաւանութիւնը կայսեր Հաղորդելով:

Պատն ալ շուտ պատասխանեց, եւ յայտնեց
որ Հռոմ ամենեւին չըկրնար հաւանիլ այդ-
բանին։ Հռոմ միշտ եւ ամէն ըանի մէջ մէկ
պատասխան մը միայն ունի, եւ է non possumus!!!

= Սակայն ամենք առաքելու կաեւոնէ թէ
Եւրոպական ժողովք մը ինչ մեծ դժուարու-

թիւններ ունի իւր առջեւ, այսպիսի ժամանակ: Տարակոյս չկայ որ նափոլէն մեզմէ առաջ եւ մեզմէ լաւ տեսաւ զայդ: իվերայ այսր ամենայնի՝ զարմանքն այն է որ չյուսահատեցաւ, եւ առաջարկեց: Հարկաւ քիչ ատենէն պիտի տեսնեմք թէ ինչ ելք պիտի ունենայ այս առաջարկութիւնը: Երանի թէ խաղաղութեամբ լուծուէր ամենայն վէճ եւ խնդիր, եւ թագաւորաց սուրերը մնային իրենց պատենին մէջ, որով եւ եւրոպա վայելքը խաղաղութեան սքանչելի պարգեւները, ազատելով պատերազմին սոսկալի խոտվութիւններէն եւ նորա պատճառած աշադին հետեւանքներէն: — Բայց վախեմ թէ նափոլէնի առաջարկութեանն ալ պիտի յարմար գայ ծանօթ առակին խօսքը: թէ C'est trop beau pour être vrai!

= Նափոլէն բոլոր Փարիզն ու եւրոպան իւր վրայ խօսելու գրգռելէն վերջը՝ քաշուեցաւ արդ իպալատն Քոմիլիէննի, կայսերական ընտանեացն հետ: Կայսրուհին եւդինէ արդէն դարձած էր իւր ճանապարհորդութենէն, ամէն տեղ փառօք եւ ուրախութեամբ ընդունուելով: Դազզիոյ ցամաքն եւնելէն ժամ մը հազիւ անցաւ չանցաւ՝ յանկարծ սարսափելի մըրթիկ մը փրթաւ ծովուն վրայ, որ շատ մեծ վնաս տուաւ նաւերու:

Եթէ կայսրուհին ժամ մ'ալ ուշացած ըլլար թուրոն մնմելու՝ անսարակոյս պիտի նաւաբեկէր, որովհետեւ Aigle (Արծուի) շոգենաւը որով կընէր իւր ճանապարհորդութիւնը փոքր է եւ չէ կարող դիմանալ ալէկոնութեանց: Այս պատճառաւ ալ կայսրուհին աւելի գողար սիրավ ընդունուեցաւ իդազիացւոց, որովհետեւ ամենայն ոք զարհութելով կմտածէր թէ ինչ մեծ փորձանքէ պահպանեց զնա Սատուծոյ ձեռքը:

= Մեքսիկոյ հետզհետէ խաղաղութիւնը կտարածուի: Ֆօրէ մարէշալը դարձաւ ի Գաղղիա, Պազէն զօրավարը իրեն յաջորդեց եւ ոկտաւ արդէն պատրաստուիլ Խուարեզի դէմ, որ այժմ Սան-Լուի Տէ Փօրօդի ամուռքաղաքը քաշուած է, իրեն հաւասարիմ մընացած զօրավարներովը, որ են Դոմինիոր, Ռիալս, Թհիատա, եւ անդութն Տօվլասո: Խուարեզ միաքը դրած է որ նեղը սանելուն պէս Միացեալ-Նահանգները վախչի:

Մեքսիկոյ հրատարակուած հաշուէ մը կիմանամքը որ Խուարեզի օրովը՝ երկրադործական, արուեստական, առեւտրական եւ հան-

քայլին եկամուտները 1,200 միլիոն փիասթքակսեր են. մինչդեռ անկախութեան պատերազմէն ետեւ միայն 900 միլիոն կորուսած էր: Եկեղեցականաց ինչքը ոչինչ գնով ծախուելով՝ 22 միլիոն փիասթք տուին Խուարեզի. մաքսատունը՝ 22 միլիոն. բռնի փոխառութիւննք եւ տուրք՝ 80 միլիոն. բոլորը կընէ 660 միլիոն, զոր հասարակապետութիւնը երկու տարուան մէջ կլիեց. Ահա անդունդ զոր նոր կայսերութիւնը պէտք է լեցընէ. եւ զոր կարելի իսկ է յուսաւ, նայելով Մեքսիկոյի պաղաքերութեանը, ոսկեբեր հանքերուն առատութեանը, եւ Դազզիոյ պաշտպանութեանը:

= Աննամի գեսպանքը (8) Փարիզէն ելան: Սոքա թէպէտեւ բարբարոսներ, սակայն եւ այնպէս քննեցին ու տեղեկացան իրենց երկրին պէտք եղածը: Խելով հեռագրին օգուտները, որոշեցին որ իրենց երկիրն հանելուն պէս աշխատին որ ելեքտրական գիծը մը Սննամստանի վրայ ձգուի, որով չիւէ պիտի կապուի՝ մէկ կողմէն Դազզիոյ հետ, միւս կողմէն ձափնի եւ Սմերիկայ հետ:

Այսպէս ահա հին եւ նոր աշխարհը ցամաքային ելեքտրագծով կապելու խորհուրդը վերջապէս պիտի կատարուի. որովհետեւ ամենայն տէրութիւննք, որոց մէջէն պէտք է անցնի այն գիծը՝ իրենց հաւանութիւնը տուին: Եթէ այս մեծ գիծը հաստատուի, այնուհետեւ հարաւային Սմերիկայէն եւրոպա լուր մը համնելու համար ն ժամ բաւական է. իսկ Փէքինէն Փարիզ՝ 2 ժամ:

= Ընթերցողացս մէջէն գիտեմ որ շատերը Սեքսիկոյի կամ Աննամի լրերէն աւելի հետաքրքրութեամբ կսպասեն որ նատարի օդապարիկին վրայ նոր տեղեկութիւն մը տամ: Որովհետեւ կյիշեն որ անցեալ թղթոյս մէջ ըսած էի թէ մէկ քանի շաբաթէն նորէն պիտի օգանատէ նատար: Եւ յիրաւի, առած խօսքը կատարեց Հակային արժանի հսկայազօր զնտապեալ:

Այս անգամուտան բազմութիւնը շատ աւելի աւելի. կայսրն ինքնին եկած էր եւ իւր ներկայութեամբը կպատուէր կմեծարէր ըգնատար, եւ կուզէր ցուցանել թէ իրեն համար անտարբեր բան մը չէր երեւար նորախոսացած օդային պատուակլը (hélice aérienne):

(*) Տես Թուղթ 1; էջ 231.

նատարայ ուղեկից էին երկու Կօսար եղարք, — որ տէրութեան անվեչեր օդանաւողքն են —, քանի մը բարեկամք, եւ կին մը՝ նատարայ մատաղ ամուսինը :

Բայց այս անգամուան ճանապարհորդաց բաղդը շատ գժ-բաղդ եղաւ : Յաջողութեամբ մինչեւ գիշեր օդանաւելէն ետեւ, յանկարծ քամի մը ելաւ սկսաւ զգունտը անհնարին երագութեամբ քշել գէպի ծովուն վրայ :

Երբ ճանապարհորդքն ահուգողով լցուած՝ կմտածէին թէ ինչողէս պիտի կարենան Ովկիանոսին վրայէն անվտանդ անցնիլ գիշերւան մէջ, — յանկարծ քամին ներհակ փոխուեցաւ եւ սկսաւ գունտը գէպի ցամաք քշել՝ Պելճիոյ վրայէն անցնելով :

Այս յաջողութեան վրայ ունեցած ուրախութիւննին չերկարեց : Հոլանտայի վրայէն սկսաւ գունտը գէպի Զուհէրգէի ճահիճը գահավիժել : Դարձեալ սարսափեցան ճանապարհորդքն, բայց եւ այս անգամ աղատեցան . Հսկայն սկսաւ բարձրանալ եւ գէպի Հանենովկը ուղղել իւր սրբնթաց արշաւանքը :

Գիշերուան պահապանք, գեղացիք, աւազակք, ճանապարհորդք, թռչունք, գաղանք, կենդանիք, ամէնքն առ Հասարակ Հսկայն աեմնելով՝ սարսափած կիախչէին . այլանդակ մանալար մը կամ գիշերուան ոգի (Ճին) մը համարելով զայն, գժոխքէն գուրս բխած: Շատերը, մանաւանդ պառաւները՝ երեսնին խաչակնքելով կիախչէին, քաջերը օգ ապարկին վրայ հրացան կապրդէին, իսկ շոները սարսափելի աղաղակ փրցուցած կհաշէին :

Անկարելի է բացատրել թէ ինչ դրութեան մէջ էին խեղճ օդանաւողք, որոց ամէն վայրիեան նոր ահաւոր վտանգներ գիմացնին կելնէր . վերջապէս Հսկայն այն աստիճան ցածցաւ՝ որ արագընթաց արշաւանց ժամանակը իւր երկաթ խարիսխովը կզարնէր արմատաքի կքանցէր ահագին ծառերն ու կզարնէր կքանդէր գիմացի եկած տնկնէրը, եւ ջարդուրուրդ կընէր ելեքտրական թելերն ու սիւները :

Խեղճ օդաչուք ինչ պիտի ըլլանք ըսելնին չմնաց, Հսկայն նիւպուրկի անստառին վրայ շոկուեցաւ, ու զարնուելով այն բազմագարեան ծառերուն հետ՝ շատ մը զարկաւ տապալեց, բայց եւ ինքն այն զարնուածքով պատռեցաւ, ծառոց ճիւղերուն հետ գուղը պատռեցաւ, ծառոց ճիւղերուն հետ ըլլանք ըսելնուեցաւ, ու այնպէս մը սարսափելի ցընցուեցաւ որ ճանապարհորդք վար թափեցաւ որ ճանապարհորդք վար թափեցան . ոմանք աւելի, ոմանք պակաս վիրացան .

և բուելով, բայց ամէնն ալ մահուցնէ ազատելով: Աւելի վտանգուղն եղաւ ինքն նատար՝ որոյ սրունդին մէկ ոսկը վնասուեցաւ, եւ նատարի կինը՝ որոյ լոյն եւ երկայն զգեստները պլուելով չուաններուն հետ՝ չկրցաւ գուրս փախչիլ, եւ Հսկային տնակին տակ մնալով քաշկոտուեցաւ: Հազիւ կրցան օգնութեան համնիլ եւ աղատել խեղճ կինը իմօտալուտ մահուանէն, թէեւ խոց վիրաւոր:

Այս գնաակածելոց (¹) ձախորդութեան լուրը շուտով տարածուեցաւ, վազող վազողի եկան, ոմանք՝ օգնութեան համսելու, շատերն ալ (ինչպէս որ մարդոց սովորութիւնն է) հետաքրքրութեամբ եղածը տեսնելու: Բժիշկ, վիրաբոյժ, տէրութեան պաշաճնեանը՝ ամենայն ինամք առատաձեռնեցին նոցա, մանաւանդ նատարայ եւ ամուսնոյն, եւ տարին իշաննովիր: Հօն կանչուեցաւ հեռագրով եւ Միջար անուանի վիրաբոյժն Փարիզու, եւ մեր գնատակոծնալները բոլոր քաղաքին եւ շրջակայից խօսակցութեան նիւթեզան: Փարիզու լրագիրք եւս լցուեցան Հըսկային լրերովը, եւ ամէնքն անհամբեր կըսպասէին նատարի վերադարձին:

Դարձաւ եկաւ նա գրեթէ բոլորովին առաջացած: Եւ որպէս զի ցուցնէ թէ եւ ոչ մի վտանգ զինքը չկրնար յուսահատեցընել իւր խորհրդէն՝ այժմէն խօսք տուաւ որ ձմեռն անցնելուն պէս՝ նորէն պիտի սկսի օդագնացութիւնը, մինչեւ որ պէտք եղած ստակը ժողովէ օդային պտուակի փորձն կարողանալու յարդիւնս ածել:

Տարակոյս չկայ որ ամենայն գիւտ խոկրզան շատ թերահաւատներ կունենայ, շատ անգամ նաեւ հակառակորդ ու ծազը ընողներ . Այսպէս է նատարին, մանաւանդ որ Մոնկոլֆիէէ իվեր այսչափ փորձ ու ջանք մինչեւ ցայդմ պարապ ելան օդագնացութեան անվտանգ կերպը գտնելու:

Նատար իւր Հսկայ գունտը դրկեց իւրնտոն, ինքն ալ ետեւէն պիտի երթայ որ Անգիայի հետաքրքիր ժողովրդեան ցուցընէ զայն ստակով, եւ ելած շահովը (որ անշուշտ շտե պիտի ըլլայ) կյուսայ որ ոչ միայն այս անգամուան քաշած մեծ վնասը լեցընել կարենայ, այլ եւ ապագայ օդաչուութեանն ալ ծախքը հանել յաջողի:

(1) Հարկ է որ այս բառը շինեմք այսուհետեւ. Եթէ զրոյ մէջ նաւողք կնաւակոծին, օդոյ մէջ գնաւազուք՝ այսինքն զնոտով շրջագայողներն ալ ուրեմն կզնակոծին:

= կսեցի թէ Կոտար եղբարք մտքերնին դրեր են Հսկայէն շատ աւելի մեծ օդագունտ մը շինել, որ պիտի կարենայ պարունակել 14 հազար մետր խորանարդ կազ. մինչդեռ Հսկայն 6800 մետր միայն կրնար ընդունել: Քաել է թէ Հսկայն՝ ասոր քով թզուկ (այսակ) մը պիտի երեւնայ:

Եթէ այս ընթացքով երթամք՝ կարծեմ քիչ ատենէն և զովվոսի անկարելի համարուած խոստունքը պիտի կատարեն մարդիկ, օդուն մէջ քաղաքներ շինելով:

Եզովը . . . Եզովը եւ Օդապարիկ . . . :

Կտեսնէք որ այսօրուընէ չէ որ մարդիկ աչուընին վեր վերուցած՝ փորձութիւնին կուգայ երկիրս թողուլ ու երկինք թաշիլ: Ինչու համար արգեօք . . .

Ես՝ որ այդ փորձութիւնն երբէք ունեցած չեմ, չեմ կարող հասկանալ թէ մարդիկ ինչու երկնարուցորեան փափաքն ունին:

Տիւսի գաղղիացի ողբերգակին որ լսեմք, նա կըսէ թէ «Երբ աշխարհիս վրայի եղած և բաները կաեմնեմ»՝ ինձ փափաք մը կուգայ «փախչիլ լուսնին մէջ երթալ, եւ հոն պատուհան մը բանալով՝ մարդկային ազգին «վրայ թքնել»:

Ցուսամ՝ որ Պ. Նատար այս ողբերգական գաղափարները չունենայ:

Եւ ոչ իսկ Պ. Քարմիան ոչ էլիւզ:

Ո՞վ է Պ. Քարմիան ար լիւզ, պիտի ինձ հարցընէք: Ելուսկը՝ ես ալ զինքը չեմ ճանաչեր, բայց իրեն թեր կելլամ:

— Զնանցած մարդուդ:

— Այս, վասն զի

«Վառօդոյ ու տպագրութեան գիւտերէն, եւ Նոր-Աշխարհի գտնուելն ետեւ՝ ես գիւրահաւան եմ ամենայն բանի: — Եթէ «մէկն ենէ ըսէ թէ մարդուն մէկը հնարքը գտաւ հինգ վայրկենի մէջ Փարիզու լրերն առնելու, կամ ըսելու ըլլայ թէ ջրոյ մէջ կրակ կայ, կամ թէ՝ գեռ նոր աշխարհք ներ կան գտնելու, կամ թէ որուն մէջ կարելի շրջապայել, — ես չեմ կրնար ըսել «թէ՝ ոչ, անկարելի բան է այդ»:

Այսպէս կըսէ Ավալօրոս, որ Ressources de Quinolais մէջի սեղանաւորն (աարրաֆ) է: Պալզաքի այս կատակերգութեան անցեալները ձեւացուած ժամանակը, երբ գնրասանը Ավալօրոսի վերոյիշեալ խօսքը կրսէր եւ վերջացուց, հանդիսականք գարձան դէպ ինատար նայեցան եւ սկսան ծափ զարնել:

= Կյիշէք որ անցեալ թղթիս մէջ ըստած է թէ Պալզաք կյուսար այս խաղով բաղդը շինել, եւ թէ յոյսը պարապ ելաւ: Լաւ, բայց ահա Պ. Տը Պօֆու՝ Վոսվիլ թատեր վերատեսուչը՝ որ վերայարոյցն արդ Պալզաքի այս կատակերգութիւնը, յաջողեցաւ բաղդը շինել: Սակայն չկարծէք թէ Quinolai բերած առատ շահովը. վասն զի արգէն հանդիսատեսից քիչ գալէն՝ հասկրցաւ Պ. Տը Պօֆու թէ այժմու հասարակութեան ալ ախորժելի չէր այդ կատակերգութիւնը, ուստի եւ դադրեցուց:

Ինչոք ուրեմն բաղդը շինեց Վոսվիլի վերատեսուչը. — Quinolai յուսութուլունք եղաւ իրեն: Այն կատակերգութեան անունը թատրոնի ավագին վրայէն վերցընել տուածօրը Պ. Տը Պօֆուի աւետախ եկաւ թէ Լիոնի մէջ իրեն ժառանգութիւն էր ընկեր 2,500,000 ֆրանք, լաւ կարգացէք, խնդրեմ, երկու միւսն հինգ հարիւր հազար ֆրանք. . . : — Խեղճ Պալզաք, ողջ ըլլալու էիր որ լսէիր:

= Բայց մեք շատ հեռացանք կարծեմ Պ. Քարմիան ար Լիւզէն, որուն վրայ վերը սկսեր էինք խօսել, ու խօսքերնիս կէս մնաց: Արդայս Պարոնը կհրատարակէ թէ ինձն ալ գրտած է որպայն պտուտակ մը, թէ եւ Նատարինէն տարբեր: Նատար բոլորովին կարհամարհէ զօդագունտը, իսկ սա զանապտուտակի կվերածէ: Պ. Քարմիան ար Լիւզ՝ իւր ժամանածը պատկերով ալ կրացարել, հասարակաց ներկայացընելով զայն: Նատ բան եթէ իւր պատկերը տեսնուղներէն տասը հոգի բան մը հասկրցած ըլլան:

= Հասարակաց թատրոնի գերասանաց վրայ ընդհանրապէս ամենայն տեղ լաւ համարմունք չկայ: Ոչ միայն արեւմտեան եկեղեցին մերժած է նոցա հանդիսաւոր թաղումը, այլ եւ քաղաքական ընկերութիւնն անգամ նոցա վրայ պաղ աչքով մը կնայի, իրբեւ ստորին աստիճանի եւ անբարոյական անձանց վրայ: Ուստի եւ զրկուած են նոցա ի պատուաւոր ժողովոց եւ յակմբից, իրբութէ նոցա ներկայութիւնը անպատիւ ընէր այն ժողովքն ու ակումբները:

Բայց ասով ըսել չէ թէ ամենայն գերասան եւ գերասանուհի եւս անբարոյական անձինք են: Վաղաղրաւն կմնա Լիւրի (*). Կրնար

(*) Տես Թուողը, էջ 250. Հայուած պատմութեան, մաս

ամենայն աղնուական օրիորդաց բարի օրինակ ըլլալ պարկեցառութեան : Նոյնպէս Միուսն Բարփախո տիկինը՝ թէպէտ գուսանն է, կարող է ամենայն մայրերու որդեսիրութեան եւ առաքինութեան օրինակ համարուիլ:

Այսպէս եւս՝ պէտք չէ կարծել թէ ամենայն գերասան եւ գերասանուհի՝ ստորին աստիճանի եւ աղքատ աներէ ելած են: Յիրաւինոցա մեծագոյն մասը բազգ եւ ստակ փընտուելու համար է որ թատրոնի բեմը կելնեն, բայց եւ այնպէս՝ չեն պակսիր օրինակներ՝ որ կցուցընեն թէ հարուստ ու բազգաւոր անձինք եւս թատրոնի գոներէն ներս կմղուին, — բնազգու անդիմագարձ ձգմամբ մը:

Այսպէս աչա Մարիօ երեւելի երգիչը՝ աղնուական մի է եւ բուն իւր անունն է Մարժակէ և Քանչիս: — Ախարջի անուանի խտացի գերասանուհին՝ թէ եւ աղքատ ծնած, բայց յետոյ կոմսունի ելած է, ստակայն եւ այնպէս թատրոնէն չկրնար հեռանալ:

Այժմ նոր գերասանուհի մալ ելաւ Մահառուսանէն՝ որ աւելի ալ բարձր տեղերէ իթատրոն կիշնէ: Ինքը ծննդեամբը՝ կըսուէր Ավրաբին իշխանունի, եւ կարգուելն վերջը կոչուի կոմսունի Պարեանի: Անհակառակելի յօժարութիւն մը զինքն իթատրոն մղեց: Հոկտեմբերի 24-ին Լարուր և Օվկեննի թատրին մէջ առաջին անգամ հանդիսացաւ Ռասինի Փհէդր ողբերգութեամբը: Եթէ Ֆէտրին մէջ պէտք եղած յարմարութիւնը չկրցաւ ցուցնել, բայց յետոյ «Il faut que une porte soit ouverte ou fermée» կասակերգութիւնը շատ յաջողութեամբ գլուխ հանեց, թէ եւ գաղղիացի ականջաց համար գեռ բաւական գուամի կըլլար գերասանուհւոյն օտար արտաքերրութիւնը: Այս իշխանուհին թատրոն մըտնելն յառաջ ուրիշ բանի ալ ձեռք զարկած էր. երկու վիպասանութիւն գրած էր՝ որ Մահառուսան շատ շշուկ հանած էին: Ինք կըսէ թէ անընդիմակ կոչում մը զինքն արդ իթատրոն կհրաւիրէ:

= Անցեալ օր ընկերութեան մէջ Պաթեանի կոմսուհւոյն վրայ խօսք բացուելով՝ յիշատակուեցաւ նորա վերոյիշեալ խօսքը, որով եւ ինդիր մը ելաւ թէ կարելի է թատրոնի համար ալ կոչումն (eocation) բառը գործածել: — Տարակոյս չկայ, պատասխանեց մեզ ողելիցն Ժիւ Ժանին, տարակոյս չկայ որ այս ալ կոչումնը մըն է. որոյ վրայ շատ այս ալ կոչումնը մըն է.

Ճիշդ կելնէ Աւետարանի առածը թէ և Բաղում են կոչեցեալի, եւ ստակաւ են ընտեալի:

= Որովհետեւ թատրոնի վրայ եկաւ խօսքերնիս, ձեզի մեծ յաջողութիւն գտնող նոր կատակերգութիւն մը յիշեմ, զոր յօրինեց Օքայ Ֆակոյի ժամանակիս անուանի թատրերգուսացաւ ու վիպասանից մէկը: Այս խաղը կըսուի Մոնմուա, որ հինգ արարուած բաժնած է եւ վեց պատկեր (tableau):

Մոնժուայի անունն որ կարդաք չկարծէք թէ հեղինակիը զունկնդիրն կամ զընթերցողն հին ժամանակներու տանի, ուր այդ բառը կնշանակէր բանակին չուն ցուցընող դրօշակը, եւ նախնի Գաղղիոյ պատերազմի աղաղակն էր:

Հեղինակին հաճոյ երեւցեր է Մոնժուա անունով մլրաել իւր կատակերգութեան նախադէմը (protagoniste), ուզելով անձնաւորել ինմա այն անձնասէր զգացմունքները, այն ընչափազց ագահութիւնը, ու այն շահատենչ գործունէութիւնը որ այժմու ժամանակիս Գաղղիոյ մէջ տեսակ մը գաս մարդոց նկարագիրն է:

Պ. Մոնժուա, տօն Ժիւան (Խուան) մի է՝ 50 տարուան հասած, միշտ ամբարիշաւ, հեղնող եւ անառակ որ լաւ հասկըցած է թէ այն տարիքին՝ պէտք է որ հեշտութիւնք երկրորդական տեղին ունենան, եւ թէ՝ ամենայն լինչ պէտք է տեղի տայ վառասիրութեան առջեւ:

Կարծեմ ընթերցողաց ախորժելի բան մը կըլլայ եթէ 0. Ֆէոյլէյի այս նոր եւ յաջողեալ կատակերգութեան համառօտ վերլուծութիւն մը տամ:

Մոնժուա սեղանաւոր մի է, մեծ հարստութեան տէր. կարգուած է՝ կամ գէթ այնպէս կհամարին ամէնքը՝ ազնուաթբարոյ երկու աղքատասէր կնոջ մը հետ, ուսկից ունեցած է երկու զաւակ, մին՝ աշխորժ պատանի մը՝ խաղալու, զուարձութեանց եւ տանի մը՝ խաղալու, — հօրը պատկերը: Խսկ միւշընդի ետեւէ, — հօրը պատկերը: Խսկ միւշընդի ետեւէ, անմեղ օրիորդ մը: Մոնժուա հարստութեան հետ ունի միանգամայն եւ հաստատուն առողջութիւն. — պարդեւ, զոր քիչ անդամ կշնորհէն երկինք հարուստներու:

Ի՞նչ կգակսի ուրեմն Մոնժուայի.

— Քաղաքական պատիւ. կուզէ պատգամաւոր լինել:

Այս վախճանին աւելի ապահովաբար հասնելու համար Մոնժուա իրեն երկու օգնական կամ գործիք կառնու, երկումն ալ իրարմէ տարբեր ընութեամբ անձինք:

Առաջինը՝ դպրոցի հին ընկեր մի է, որ բոլոր կեանքը Փաղլիոյ եւ ուրիշ երկիրներու մէջ յեղափողութիւն հանելու անցընելէն ետեւ, վերջապէս տարիքն առած, աղքատցած, տղաց տէր գարձած՝ հին բարեկամին քով կապատանի:

Երկրորդը՝ երիտասարդ փաստաբան մի է, ճարտար, բայց միւսոյն պէս աղքատ, որոյ հայրը՝ ատենօք Մոնժուայի վաճառակիցն է եղեր, եւ որ յանկարծ մանականալով՝ ամօթէն ինքզինքն է սպաններ:

Եթէ Մոնժուայի պէս խորամանկ եւ լաւ եւս ըսելով՝ անխիղճ մարդ մը՝ այս երկու անձինքն իրեն առաքեալ կընարէ, տանը գուռն ու քսակին բերանը կընայ նոցա դիմացն առատաբար, մանաւանդ որ՝ կարծես թէ աչք ալ կիակէ այն անոյշ հակամիտութեանն զոր իւր աղջիկը կցուցընէ այս աղքատ փաստաբանին. Հարկաւ կհասկընաք որ սոյն բանին զօրաւոր պատճառ մը պիտի ըլլայ:

Կուզէք իմանալ թէ ինչ է այն պատճառը. ականջ գրէք այն գաղտնի խոստովանութեանը՝ զոր բարեսիրու ծերուկ թիպեր գանձապահը (խազնատր) կընէ, որ տեսնելով գաւնուկը գայլին որս ընկած՝ կերթայ առ. Սորէլ — այս անուն է երիտասարդ փաստաբանին, — եւ կյայտնէ իրեն՝ թէ Մոնժուայի հարստութիւնը ինչ աղբիւրէ կուգայ:

Մոնժուա խարդախութեամբ ուրիշի ձեռքով ոչինչ գնով մը գնած է եղեր Սորէլին հօրը սեփական հանքը, եւ այս կերպով միլիսներու տէր եղած, մինչդեռ խեղճ Սորէլ՝ ամօթոյ եւ յուսահատութեան մէջ ընկած՝ անձնասպանութեամբ միայն կարծեր է աղատուիլ:

Այս խոստովանութենէն ծագած հանգոյցը կրնաք մակաբերել: Սորէլի սիրու կսկսի ծփիլ իւր սիրոյն եւ հօրը յիշատակին մէջ, որովհետեւ ալ իրեն կիյնայ հօրը պատիւը յարուցանել, մանաւանդ թէ եւ վրէժիւընդիր լինել: Կվազէ առ Մոնժուա եւ քաջութեամբ կսկսի հօրը պատիւը պահանջել: Մոնժուա իմանալով որ ծերուկ գանձապահը ամէն բան գուրս է հաներ, կըարկանայ՝ կկատղի: Մէջմալ յանկարծ ներս կմտնէ Մոնժուա տիկինը, իւր էրկանը երեսը զարնելով որ 20 տարիէ իվեր նորա անհաւա-

տարմութեանցը աչք փակելէն ետեւ, ալ չկրնար համբերել որ Մոնժուա այն ասափանի լրբանայ՝ մինչեւ իւր ամուսնոյն եւ իւր զաւակացը դիմացը յայտնի համարձակ տունն ընդունի բերուվիացի մանկամարդ մարդուիզիրա մը:

Ի՞նչ կրլլայ Մոնժուա երբ այսպէս յանկարծ չորս կողմէն իպաշարուի. այն երկաթէ մարդը որ դիմացի եկածը կզարնէր ու կրվշրէր, յանկարծ ամենէն ալ կանարգուի, նոյն իսկ այն աղքատ իւր հին ընկերակցէն որ վրայ կհամնի ու հարստահարելոց հետ կըմիաբանի հասարակաց հարստահարողին դէմ:

Բայց Մոնժուա ոտք կենէ, կդառնայ առկինն, «Գնա, կկանչէ, ազնա ես այսուհետեւ, ոչ երբէք ամուսնական օրինաւոր կտպը զմեզ լծեր էր»: Եւ հին բարեկամին «Երթաս ըարնվ, կդոչէ, ալ քեզի պէտք չտնիմ. պատգամաւորութեան ընտրութիւնարդէն ապահովցած է»: Խոկ փաստաբանին, «Դու ալ քու իրաւունքդ կստանաս, պարոն կպոռայ, եւ եթէ դու զիս չկարենաս սպաննել՝ ես քեզ կսպաննեեմ»: —

Այս ամենայն կտեմնէք որ կրից անխուսափելի հետեւանքն է, եւ որ խոր տպաւորութիւն կընէ հանդիսատեսից վրայ, մանաւանդ երբ Մոնժուա կոտրած սրտով մը ու յուսահատ ձայնով կդառնայ երկու զաւակներուն, «Որդեակը իմ, կըսէ, ես մօրերնէդ պիտի բաժնուիմ. . . որուն հետ որ կուզէք մնալ՝ ընտրեցէք»: —

Այս սրտաշարժ տեսաբանը ամենուն ալ սիրաը մորմոքեց եւ ոչ ոք կրցաւ արցունքը բռնել, մանաւանդ որ Լաֆոն մեծ գերասաննէր որ կիսուէր:

Աղջիկը՝ մօրը ետեւէն կերթայ՝ յաղքատութիւն: Խոկ օրդին՝ ամբշնալով մինչեւնոյն ժամանակ անցուցած պարապորդ կենացը վրայ, կվազէ որ զինուոր գրուի, չուզելով մնալ այնպիսի հօր մը քով: Կմնայ նա միս միայն. . . միայն՝ իւր անբաւ հարստութեամբըն ու փառասիրութեամբը. — պատգամաւոր ընտրուած է:

Մոնժուա կմենամարտի Սորէլին հետ, եւ մահացու վէրք կուտայ այն աղնիւ երիտասարդին զոր իւր աղջիկն այնչափ կսիրէր: Խեղճ օրիսրդը եղածը չդիմանալով՝ հօրը գիմաց կվազէ, աղաչելով որ թօպութիւն տայ իւր փեսայցուին բերնէն փախած քանի մը ծանր խօսքերուն, եւ հաշտուի հօրը հետ:

Մէջ մ'ալ անդիէն ներս չքերեն զԱռուէլ ա-
րիւնաշաղախ եւ հոգեվարք . . . կիյնայ ալ-
ջիկը ու կմարի: Մասմաւա յուսահատ՝ վախ-
նալով որ աղջիկն ալ չկորսնցնէ՝ ինչ ընելի-
քը չգիտէք:

Անկարելի է ձեզ հասկըցնեմ թէ ինչ
սքանչելի կերպով ձեւացուց և ափոն այս տե-
սարանն , որ 0. Ֆէօյէյի թատրերգութեանց
մէջ ամենէն սրտաշարժ տեսարաններէն մէ-
կըն է անտարակոյս :

Այսուհետեւ զղջումը կթափանցէ սոս-
ժուայի սիրտը . բոլոր հարստութենէն կհրա-
ժարի , իւր զաւակացը մօրը հետ կամուսնա-
նայ , կմխիթարուի տեսնելով զորդին վիրա-
ւորեալ բայց Մաճէնթայի մէջ շքանշանեալ .
եւ վերջապէս աղջկանը ձեռքը կուտայ երի-
տասարդ Սորէլին , ու երկու մատաղ սրտերու-
սէրը կօրհնէ հայրաբար :

Այսպէս ահա կլմննայ այս երկայս բայց
եւ ցանկալի կատակերգութիւնը, որուն վր-
քայ քիչ մը սովորականէն աւելի տեղեկու-
թիւն ուղեցի տալ, որովհետեւ այժմու Փա-
րիզու թատերական մեծ յաջողութիւնն է:
Կայսրն ու կայսրուհին ալ եկան իգեղեցիկ
թատրն Ժիմնազի, եւ խաղին լմննալէն վերջը
մեծ հաճութիւննին ցցուցին:

Կայսրը ժիմնազի վերատեսչին դառնալով.
«Ժիմնազը, ըստ, միշտ լաւ բանեք կներ-
կայացընէ. եւ օքթաւ ֆէօյիէ ինչ որ կգրէ
միշտ այսպէս լաւ կգրէ»: — Կրնաք մակա-
քերել թէ այս քաջալերիչ անոյշ խօսքը,
որ ինքնակալի մը բերնէն կենէր՝ ինչ մեծ
ախորժ եւ խրախոյս ազգեցին անոնց ոիլրաը
որոց կվերաբերէր:

Գողերու ճարտարութիւնը շատ է. բայց
ելիք նայէ որ ոչ միայն մարդիկ՝ այլ եւ գի-
պուտծն ալ՝ անոնց հակառակ է, եւ զիրենք
տարարութեան ձեռք կմատնէ:

արդարութեան մասին պատմութեան մասին պատմութեան
Անցեալ կիրակի Փարիզու իտալական ըստուած
ծառափողոցին (boulevard des Italiens) վրայ կէս
գիշերուն աղքատ աղջիկ մը կանցնէր. կա-
զին լուսովը գետինը շողշողուն բան մը կը-
տեսնէ, կծուի կլիրոցընէ նայի որ փառաւոր
լանջառել (պրօ) մըն է գտածը. «Արդեօք ոս-
կի է . . . այս մեծ մեծ ցոլուն քարերը ադա-
մանդ են արդեօք» ինքնիրեն մտածելուն
ժամանակ՝ քովը կմօտենայ երխտասարդ մը,
«Օրիսրդ, կըսէ, կարծեմ գետնէն բան մը
գտաք. կարելի՞ է տեսնել. — Ինչու չէ,
կպատասխանէ աղջիկը, երխտասարդին ձեռ-

Քը տալով, այս լանջասեղն է գտածս, որ ան-
շուշտ մեծ խաթունի մը կուրծքէն ընկած
պիտի ըլլայ: Մեզք, ինչպէս ուշ է. տէրու-
թեան տեղը փակուած է, չէ նէ շիտակ կեր-
թայի պաշտօնատէրին կյանձնէի որ հասցը-
նէ իրեն ախրոջը. ո գիտէ խեղճը ինչ տադ-
նապի մէջ է այժմ:

Երիտասարդը լաւ մը քննելէն ետեւ կը-
գտունայ ։ Որիորդ, կըսէ, ես ակնավաճառ
(եղևասար) եմ, ուստի կարծեմ պէտք է ձեզմէ
աւելի ճանչնամ այս տեսակ բաները։ Այս
լանջասեղը իրաւ լաւ շինուած է ու շատ հաւ-
նեցայ, բայց ոչ եթէ ոսկի է՝ այլ ոսկէզօծ
պղինձ. վրայի քարերն ալ ոչ եթէ աղա-
մանդ են, այլ շինծու ապակիներ (ձամ).
բոլոր բոլոր ընէ երկու ֆրանք, եւ ոչ աւե-
լի։ Արդ երկու ֆրանքնոց բանի համար կա-
ժժէ որ վաղը երթաք տէրութեան պաշտօնա-
տեարց յանձնէք . . . մեղք է ձեզի. ամէնքն
ալ ձեր միամտութեանը վրայ պիտի խնտան:

— Կզարմանամ ձեր ըստածին . . .

— Ա. օրիորդ, մի զարմանաք. նայեցէք
ինչ կըսեմ. ես ձեր հասակովը քոյր մը ունիմ
որ պիտի վաղը կարգուի. թող իրեն ընծայ
տանիմ այս լանջասեղը. ահա 2 երկու փրանքի
տեղ ձեզի Յ փրանք։ Այս ըստ երիտասար-
դը ու Յ փրանքնոց ոսկի մը հանեց քսակէն,
տամ ըսելուն չմնաց՝ ուժով ձեռք մը բըռ-
նեց յանկարծ իւր բազուկը. ետին դարձաւ,
ինչ տեմնէ. քաղաքապահ զինուոր (sergent de
ville) մը, որ բոլոր եղածը կեցեր դիտեր էր,
ուստի լաւ ժամանակին վրայ հասաւ, բոնեց
գողը, լանջասեղը ձեռքէն առաւ, գողն ալ
փազն ալ բարեկարգարան (փոլիս) տարաւ.

Եղած քննութենէն իմացուեցաւ որ այդ
երիտասարդը՝ յիլրաւի պէտք էր լաւ հաս-
կընար լանջասաղան գինը, որովհետեւ ակնա-
վաճառի քոյլ կծառայէր, բայց բանը այն է
որ երիր ֆրանք աժէք կտրեր է այն լանջ-
ասեղին որ յորս հազար ֆրանքի (20 հազար
զրուշի) արժէք ունի եղեր։ Կարգուելիք քոյլըն
ալ շինծու բան մըն է եղեր, վասն զի երի-
տասարդը հայր մայր չունեցող տեսակէն է
եղեր։ Ինչ եւ իցէ երկրորդ օրը հարսնիքի
երթալու տեղ (ինչպէս կըսէր) բանաց
Բուն հարսնիքը՝ կմնայ այն խեղճ աղջկան,
որուն բախտը և հազար ֆրանք օժիտ տուու,
անշուշտ իվարձ բարեսրտութեան նորա:

թուղթս քաղաքական լրերով սկսայ՝ քաղաքական լրով մ՝ ալ վերջացընեմ, ուսկէց

համառօս բարոյական մը ունիմ համելիք սիրելի ազգիս : — Ահա լուրը .

Յունաց թագաւորն Գէորգ Ա. — ինչպէս որ ուրիշ անդամ ըսինք — որոշած էր որ թագաւորական աթոռն ենելէն յառաջ եւրոպիոյ մեծ մայրաքաղաքներն ճամբօրդութեամբ անցնի : Ուստի Փեթրապուրկ, Պրիւքէլ, Լոնտոն, Փարիզ պատոեցաւ, եւ ամենայն տեղ արքայաշուք փառօք ընդունուեցաւ : — Թուլոնէն մտաւ Միջերկրական ծով, Հելլեն նաևով, որուն ուղեկից ընթացան Խոտս, Քաղղիացի եւ Անդիացի մարտանաւք, իբրեւ պաշտպան տէրութիւնք Յունաստանի :

Թագաւորն արդէն հասաւ իւր մայրաքաղաքը եւ մեծ փառօք ընդունելութիւն գտաւ իւր նոր հպատակներէն, որոց եւ ծանուցում մը ուղղեց . մէջն այս խմասները արժանի են յիշատակի :

« Ես ձեզ չեմ բերեր ոչ ճարտարութիւն իկառավարութեան, ոչ մեծ փորձառութիւն մը, այլ՝ անկեղծ սէր :

« Ես հաւատք ունիմ մեր ապագայ ճակատագրաց փոփոխ հաղորդութեանը վրայ : Պիտի ջանամ՝ որ Յունաց սովորութիւնքը սիրեմ, պիտի մեծարեմ նոյցա կենցաղն ու լեզուն . պիտի պահպանեմ ազգային Սահմանադրութիւնը :

« Զօրս կողմս պիտի առնում ամենէն աւելի փորձառու մարդիկն, եւ առանց մտածելու ուրիշ անդամուան քաղաքական բաժանմանը վրայ, պիտի ընեմ զՅունաստան օրինակ բոլոր Արեւելից »:

= Կլէք, Հայեր, Յունաց թագաւորը կրխոստանայ որ զՅունաստան օրինակ տայ նախանձելի եւ զարմանալի բոլոր Արեւելից : Դուք ալ Արեւելքի ժողովուրդ էք, ուրեմն եւ ձեզ համար է այդ խօսքը :

Հետեւեցէք Յունաց :

Այդ ձեր դրացի ազգը մինչեւ ցայժմ շատ բան ըրաւ՝ որոց վրայ պէտք էիք զարմանալ ու նախանձու վաւուիլ որ հետեւիք... կրնաք հաօկընալ թէ ինչ ըսել կուզեմ . . .

Ո՞ր բանին հետեւեցաք . . .

— Եւ ոչ մէկին :

Գոնէ այսուհետեւ աչուլնիս բանամք . դիեմք Յունաստանի նոր նոր ըրած յառա-

ջադիմութիւններն, ու չթողումք դչայաստան յետու : Հայաստան եւ Յունաստան քոյրեն իրարու . պէտք է որ միշա միատեղ ընթանան : Եթէ Տաճկատանի եւ Խուսատանի հպատակ Յայները հաղորդակից են մեր բաղդին, ապա ամօթի է մեզ որ մեք ետեւ մընամք ու նոքա յառաջ անցնին :

Յաւալին այն է որ մեր ազգին վրայ փոքրոգութիւն մը, ամքածութիւն մը տիրած է գրեթէ ամենայն տեղ, որով մեծ մեծ գործառնութեանց ձեռք զարնելը՝ մեզի համար անսովոր բան մը գարձեր է այժմու ժամանակը, մինչդեռ Յոյնք՝ անկարուստ պահած են իրենց ձեռնարկու (entrepreneur) ոգին որ զիրենք մինչեւ յանդուգն գործերու կտանի, եւ իրենց անվախութեամբն ու ընկերութեամբը կրնան գրեթէ միշա յաջազեցընել :

Իսկ մէք Հայքը՝ չէ թէ միայն ազգային մեծ մտածութիւն մը, փառաւոր մէկ գործ մը չեղք ըներ, այլ եւ եթէ գտնուի մեր մէջ մէկն որ մէծամեծ գործոց ձեռք զարնէ, գիտէք ինչ կրնեմք . . . փոխանակ խրախուսելու զինքը եւ յաջազաւթիւն մազթելու, կսկսիմք պախարակել զինքը, մէկը կըսէ թէ «Բէհ», ուժէն վեր բանի ձեռք զարկաւ, պիտի չկրնայ տակէն ենել»: Ուրիշ մը կպնդէ թէ «Կտեանէք» շատ չանցնիր պիտի կործանի »: Ուրիշ մէկ բարեսիրտ մ'ալ (եւ ասոնք խիստ շատ են մեր ազգին մէջ ամէն ժամանակ եւ ամէն տեղ) կոկաի սուտեր շինել ու ամէն տեղ տարածել այն մարդուն՝ այն գործին վրայ, որով ազգին գիմաց ճերմակը սեւ կըցուցնէ եւ գործոյն լաւութեանն ալ արդէն խափանիչ կըլլայ, հասարակաց համարումը վերցընելով, ու բոլորովին ներհակ ու ծուռ համարմունք մը ազգել տալով գործոյն եւ գործովին վրայ :

Ի՞նչ յայս անիք որ այսպիսի չարասէրներով լցուած ժողովրդեան մը մէջ բարի ու մեծ բան մը յաջազի . . . Մանաւանդ՝ երբ ազգն ալ պատրաստ է կարծես աւելի գէշին հաւատալ քան թէ լաւին . . . աւելի կառկածել քան թէ վստահել . . . աւելի յուսահատցընելքան թէ քաջալերել ու սիրտ տալ...

Ո՞չ, երանի թէ ըսածիս տխուր փորձերը ամէն օր չտեսնէինք աչքերնուս առջեւ...

Հ. Բ. Ա. Հ. Ա. Տ.